

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԱՄ ԿԱՆԱԶ ԿԻՐԱԿԻ

Ահաւասիկ դնեմ ի Սիովն Վէմ բնտիր, ...

և որ ի նա հաւատացէ մի ամաչեցէ

ԱՅՍ զեղեցիկ պատգամը որ կու զայ Հին Կտորաբանէն, Պետրոս Առաքել զեղեցիկ կերպով կրցած է յարմարցնել այսօրուան փառաւոր տօնին Հետ : Ան մեզի կ'աւետէ Քրիստոնէական Եկեղեցիք հիմնադրութիւնը, սկզբնաւորութիւնը :

Հայաստաննեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իմաստութեամբ Քրիստոսի հրաշափառ Յարութեան յաջորդող խրաֆանչիւր Կիրակիին տուած է յատուկ անուն մը, որ իր մէջ կը պարունակէ յատկանշական դէպք մը, և կամ Քրիստոնէական Եկեղեցին հետ կապուած մեծ իրադարձութիւն մը : Ահա առողջմէ մէկն է Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակիին, որ կը զուգադիպի Զատկի Գ. Կիրակիին, և որ Հայաստաննեայց Եկեղեցիի ամենէն խորհրդաւոր, իմաստալից և ներշնչող տօնքրէն մէկն է, նկատելով որ այդ օր կը տօնուի Եկեղեցին հիմնագրութեան սկզբնաւորութիւնը :

existing in dialogues and in double entries of the ledger, and hence in the trial balance.

Աշխարհամատունը բառը ինքնին կը նշանակէ այն եկեղեցին կամ մատուռը որ յատուեկ է և կը պատկանի աշխարհի բոլոր քրիստոնեայ ժողովուրդներուն հաւասարապէս։ Բայց այս անունը մասնաւորաբար տրուած է Սիոնի Վերնատան՝ ուր Քրիստոս, իր զատկական վերջին ընթրիքը կատարեց և Հաստատեց Հաղորդութեան Սուրբ Խորհուրդը, երբ բաղարջ հայր առնելով տրւաւ առաքեալներուն, ըսելով. «Առէք կերէք, այս է մարդինո»։ և ապա առնելով անապակ գինիի բաժակը տուաւ անոնց, ըսելով. «Ալրէք, այս է արիւնա»։

ԱՀա այսպէս քանի դարեր առաջ, մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի ժամանակ, և նոյնինքն իր կողմէ հիմքը զրուեցաւ, Հիմնադրուեցաւ տիեզերական Եկեղեցին Սիոնի բարձունքին վրայ, ուր առաքեալներ և Հաւատացեալներ Քրիստոսի Հրաշափառ Յարութենէն ետք սկսան Հաւաքուիլ:

Սիրոնի վերնատունը եղաւ այն սիրուած վայրերէն մին, ուր առաքեալ-ներ և հաւատացեալներ սովորութիւն զարձուցին հաւաքուիլ Հաղորդութեան Սուրբ Խորհուրդը կատարելու և աղօթք մատուցանելու առ Բարձրեալն Աստ-ուած: Եկեղեցիի այս փոքրաթիւ անգամները միասիրտ ու միախորհուրդ, կը հաւատային Յիսուսի՝ Քրիստոս (Մեսիա) և Աստծոյ Ծրբի բյուրուն, ու կը

ձգնէին ապրիլ Քրիստոսի կետնքին և քարոզած սկզբունքներուն համաձայն օրինակելի և բարեպաշտ կեանք մը : Այս ողիով ու ներշնչումով տարուած պահէրէն մէկուն էր որ տեղի ունեցաւ Ս. Հոդիի Գալուստը, երբ կը տօնէին Պենտեկոստէի տօնը :

Սիոնի Վերնատունը կը կարծուի եղած ըլլալ Յովհաննէս Մարկոսի տունը, ուր Հաւատացեալներ յաճախ կու գային Հաւատքուելու և միասնական աղօթք մատուցանելու (Գործք ԺԲ, 12) :

Ինչպէս վերը յիշուեցաւ, այս Կիրակիին կը տրուի նաև կանաչ Կիրակիի անունը. այս կոչումի սկզբնաւորութեան մասին թէն յիշատակութիւն մը չունինք, բայց ան շատ գեղեցկօրէն կը պատշաճի Աշխարհամատրան գաղափարին :

Մէր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի Յարութենէն անմիջապէս ետք, առաքեալները որոշ վախի և ընկրկումի պահէր ապրեցան, իրենք զիրենք բուրովին առանձին, անօդնական և անպաշտպան գտնելով. սակայն Փրկչի՝ քարոզութեան շրջանին ապագայի մասին բրած որոշ ակնարկութիւնները և իր Յարութենէն ետք յաճախակի երեւումները զիրենք անմիջապէս քաջալեցիցին. անոնք գոտեպնդուած, եռանդով ու խիզախութեամբ վերսկսան իրենց սրբազն առաքելութեան, քարոզելով և ամէն կողմ տարածելով Քրիստոսի սուրբ խօսքերը: Այսպիսով քրիստոնէական լոյս Հաւատքը սկսաւ ամէն կողմ տարածուիլ, նման ցորենի Հաւատիկին որ իշխալով բարերեր Հոդի մէջ՝ կ'ամի ու ծաւալելով բազում արդիւնք կու տայ: Ահա այդ սերմը եղաւ նոյնինքն մեր Տէրը Յիսուսի Քրիստոս, որ քրիստոնէական Հաւատքի առաջին սերմները ցանեց առաքեալներու սրտին ու Հոդիին մէջ և որոնք իրենց կարգին շարունակեցին այդ սրբազն առաքելութիւնը, քրիստոնեանները առաջնորդելով ճշմարիտ և իրաւ Հաւատքի ուղիին ընդմէջին:

Սկզբնական դարերու Հայրերը զիտցան Եկեղեցիի այս ձեռով ծյարձակումը, աճումը նմանեցնել ընութեան թարմութեան և կանաչացման ու կանաչ կոչել այս Կիրակիի: Գարնան երբ ընութիւնը կ'արգասաւորուի ու կը սուպարհի, իինդի ու ծիծաղի, դալարութեան ու կանաչութեան, նոր կեանքի մը բակզբնաւորութիւնը կ'աւելէ. ահա այդպէս ալ քրիստոնէական Եկեղեցին այսօր կու գայ աւելելու իր սկզբնաւորութիւնը: Այս Կիրակի, ընութեան պարզեւած տարուան առաջին բարիքները և քրիստոնէական Եկեղեցիի սկզբնաւորութիւնը կու գան իրարու հետ գուգորդուիլ, միաժուրուիլ՝ նոր կեանքի մը աւետիսը տալու համար:

Եկեղեցիի Գլուխն ու Հիմը եղաւ Յիսուս Քրիստոս, որուն չորհիւ այսօր մէղի՝ Հաւատացեալներուն խորհուրդներ կը մատակարարուին, չորհքներ կը բաշխուին և մէղքերու թողութիւն կը տրուի: Եկեղեցին քրիստոնէական մարմնի ամբողջութիւնն է, միացման նշանը անոր դլիսյն՝ Քրիստոսի հետ, և կապը՝ Հաւատացեալներու եղբայրութեան:

Եկեղեցի բառը իր պարզ նիւթական նշանակութեամբ առնուած, Հաստրակաց աղօթքի, աստուածային պաշտամունքներու և սուրբ խորհուրդներ կատարելու սահմանուած նուիրագործեալ վայր մըն է: Աշխարհամատրան տօնը, Վերնատունին՝ քրիստոնէութեան առաջին Եկեղեցին ըլլալուն յիշատակի օրն է. Վերնատունը քրիստոնեայ Եկեղեցիներու նախատիպը և Եկեղեցւոյ նուիրականութեան նշանակն է:

Քրիստոս իր վարդապետութեամբ մեծ յմղաշրջում մը յառաջ քերաւ մարդկային ընկերութենէն ներս : Այդ յեղաշրջման զէնքը եղաւ սէրը, որ կոչուած է աղնուացնելու մարդոց զգացումները, մարդկութիւնը բարձրացնելու իր առօրեայի ճշճիմ հաշիւներէն, զայն տանելու համար դէպի ազնիւը, դէպի զեղեցիկը : Քրիստոնէական վարդապետութիւնը մեզի կը սորվեցնէ պաշտել ժիայն մեր Տէր Աստուածը . սիրել ու յարգել մեր ծնողքը, սիրել բարեկամն ու ընկերը, և աւելին՝ գծուարագոյնն ու մեծագոյնը՝ սիրել թշնամին . այս վերջինը կը պահանջի գերագոյն ճիզ և ուժ, և որուն օրինակն ու տիպարը հանդիսացաւ ինքը Յիսուս Քրիստոս : Անոր համար է որ քրիստոնէական կրօնքը կոչուած է նաև սիրոյ վարդապետութիւն :

* * *

Ճշմարտութիւնները յաւիտենական և անկորնչելի են : Անոնք հիմնաւորուած կ'ըլլան ամուր և հաստատուն խարիսխներու վրայ : Դարեր կու դանու կ'երթան, սակայն չեն կրնար բառ մը անգամ փոխել այդ ճշմարտութիւններէն : Քրիստոնէական Եկեղեցին դարերու վերիվայրումներու ընդմէջէն հասած է ներկայ օրերուն, ու տակաւին զայն կը զսնենք թարմ ու նոր, ինչպէս էր ասկէ քսան դարեր առաջ . որովհետեւ անոր վարդապետութիւնը ճշմարիտ է եւ արտաքին երեւոյթներ չեն կրցած եղծանել անոր սրբութիւնն ու կուսութիւնը, ոչ ոչ չեն կրցած խախտել անոր ներքին ամուր միութիւնը, անքակտելի կապը :

Հայաստաննեայց Եկեղեցին ըլլալով անբաժան մէկ մասը ընդհանուր Եկեղեցիին, միշտ ամուր կառչած ու կապուած մնացած է Քրիստոսի, անոր վեհու վսեմ լուսաւոր քարոզութեան, առաքեալներու և Եկեղեցւոյ Հայրերու դաւանած վարդապետութեան : Հայ Եկեղեցականը և Հայ ժողովուրդը դարեր շարունակ ու մինչեւ օրս հաւատարիմ մնացեր ևն իրենց Հայրերու ուղիղ դաւանութեան և ճշմարիտ հաւատքին :

Դժուարին է այն ճանապարհը որը բացաւ և որմէ քալեց մեր Տէրը Յիսուս Քրիստոս : Գեթսեմանիէն Գողդոթա բարձրացող երկար ճանապարհը գլուխուարին է, լեցուն՝ տատասկիներով : Աւանց զոհողութեան կարելի չէ հասնի՛ Գողդոթայի բարձունքին : Քրիստոս հասնելու համար այդ զագաթին, զոհեց իր անձը և հրաշագիր Յարութեամբ կործանեց մահը :

Մէր նախահայրերն ալ զիտցան քալել այդ ճանապարհէն ու հասնիլ իրենց փառքի պսակին : Եարունակենք քալել մեր նախահայրերու ճամբային, հաւատալով որ մեր Տէրը Յիսուս Քրիստոս, համաձայն իր խոստման, զօրավիկն ու օգնականը պիտի ըլլայ մեղի մինչև աշխարհի կատարածը . «Ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս, մինչեւ ի կատարած աշխարհի» (Մատթ. իլ, 20) :

«Թագաւոր Երկնաւոր զԵկեղեցի քո անշարժ պահեա և զերկրապագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան . ամէն» :

ԱՂԱՆ ՎՐԴ. ՊԱԼԻ0ԶԵԱՆ